

տեղ գէշ տեսք մը կ'ընեն : Արծաթե-
ղինի գործածութիւնը հիմա շատ պակ-
սած է . կալվանական հնարքով արծա-
թազօծած և ոսկեզօծած կը գործածեն
սեղանին ամէն գործիքները , որ առող-
ջութեան համար ալ աղէկ է . որովհետև
արծաթէ կահ շինելու համար պէտք է
որ մէջը պղինձ խառնեն , այն պատճա-
ռաւ արծաթեղէնը կրնան ժանգոտիլ և
առիթ ըլլալ թիւնաւորելու : Իսկ կա-
լուանական հնարքով արծաթազօծելու
համար պէտք է զուտ արծաթ գործա-
ծել . անոր համար այսպէս արծաթա-
զօծածը ամենեւին չի կրնար ժանգոտիլ :

Իսկ արծաթեղէնները մաքրելու հա-
մար սպիտակաղեղը ջրով զանգելով
թեթև խիւս շինէ և արծաթեղինին վը-
րայ քսէ , ու երբ կը չորնայ , ամենաբա-
րակ լաթով մը աղէկ մը շփէ . և այսպէս
արծաթեղէնը կը փայլի նոր շինածի
պէս : Արծաթեղէնները կրնան մաք-
րուիլ նաև եղնիկի եղջեր կրով : Կէս ոխա
ջրոյն մէջ 25 տրէմ եղջեր կիր¹ ձգէ ու
եռացու միշտ խառնելով . և սաստիկ
եռալու ատեն ձգէ մէջը բարակ հին լա-
թի մը կտոր , և շարունակէ եռացընե-
լը՝ ինչուան որ բոլորովին լաթը մալա-
կոնի կրին զանգուածով . ետքը լաթը
չորցու օդոյն մէջ բռած . և այս լաթով
կը շփես արծաթեղէնները և պղնձեղէն-
ները : Կալվանական հնարքով արծա-
թազօծածները փայլեցնելու համար՝ այս
կերպս աւելի աղէկ է :

Եղի մէջ եփած հաւկթի մէջ եթէ
արծաթեղէնը մոռցուի , սևագոյն կ'արա-
տաւորի , որ վերի ըսած կերպով չի մաք-
րուիր . այլ պէտք է բարակ մը տարա-
ծել մուրը հին կաշի ձեռնոցի կտորի մը
վրայ , և անով շփել արծաթեղինին բի-
ծերը . մէկ երկու վայրկենի մէջ կը մաք-
րուի , կը փայլի . բայց այսպէս մաքրած
արծաթեղէնը պէտք է եռացեալ օճա-
ռի ջրէ անցնել :

Խոհանոցին թափծու երկաթէ ապա-
կարուած ամանները մաքրելը խիստ դիւ-

¹ Եղջիւրը , ոսկրը կեր կը շինուի , երկթէ կամ
հողէ ամանի մէջ դրած ու վերի վերոյ բերանը
գոցած կրակին մէջ ձգելով ու այրելով :

րին է . քիչ մը եփ ջրով և մէկ նոր ջրն-
ջանով մը կը մաքրուի ներսիղինին ,
իսկ դրսի երեսին մաքրելու կարօտու-
թիւն չունին : Իսկ պղնձեղէնները շատ
աղէկ կը մաքրուին մաղած մոխրով և
քիչ մը քացախով : Բայց թանագէ (թէ-
նէքէէ) ամաններուն համար պէտք է
մաղած մոխրով և վառելու ձէթով խիւս
մը շինել ու թանագին վրան քսել , և
քիչ մը ժամանակ անցնելէն ետև նախ
լաթով մը շփել , ու ետքը նորէն բարակ
բրդէ լաթով մաքրել :

Մ Ի Ջ Ա Տ

ԺԱ

Շնչառուքիւնը :

Ո՞րն է , հարցնեմ , այն օգտակարա-
գոյն գիւտը որ մարդկութիւնը երբէք
կրնայ հնարած ըլլալ . անշուշտ չիք օգ-
տակարագոյն քան զայն որ առ պահպա-
նութիւն մարդկային կենաց կը հայի .
և այն ամենայն որ անոր ապականու-
թեանը կը դիմէ՝ չարիք է՝ յիրաւի կըր-
նանք զրուցել : Կայ արդեօք աչքերնուս
առջին ազնուագոյն , կարևորագոյն և
օգտակարագոյն բան քան իմին Եսու-
թիւնս :

Եւ սակայն մարդկային հնարագէտ
բարբարոսութիւնը հնարեր էր , հնարք
տանջանքի , լարէ հանգոյց մը գերանի
մը վրայ պրկած . և ահա կեանք մը
որ բռնի վերցնելու էր աշխարհքէս :
Գունաթափ , ուժաթափ , զարհուրած ,
քայլ առ քայլ շիրմին եզերքը կը յա-
ռաջէր . հանգոյցը դժբաղդին վիզը կ'ան-
ցուէր՝ ճշդիւ այն տեղն՝ ուր է շնչին
անցքը . և երբ յանկարծ մէկ ակնթար-
թին ոտից ներքևը երկիրը կը պակսէր ,
անձն այն ողորմելին՝ երկինքին ու երկ-
րիս մէջ տեղ առկախեալ , առ յաւի-
տենականութիւն անցքը կը լրացնէր ,
մինչդեռ շրթունքը յետին բարբառը
կ'ուզէր յօդել . այլ անօգուտ տեղ . շնչոյ

տուրևաւոր ալ տեղի չէր կրնար ունեւնալ :

Այդ էր այն միջոցը որ ստէպ էակ մը անշնչացնելու 'ի գործ կը դրուէր : Օղը, այն կենսատու տարրը՝ առանց որոյ կենսունակ էակ մը գոյութիւնը պահել չկրնար, կը խափանուէր մարմնոյն ներսը մուտք ունենալու . և ուր կը խափանուի իրեն մուտքը՝ կեանքն անկէ կը հեռանայ :

Շունչը ուրեմն, նա մանաւանդ ուղղագոյն՝ օղը, ամենահարկաւոր է կենացս պահպանութեանը համար . և այս զարմանալի շէնքիս, այս խրթին կազմուածքիս կանգուն մնալուն ու շարժելուն՝ էականագոյն մասամբ օղուն պարտական եմ : Այդ ձեռքը որ ճարտար կը գործէ, այդ ոտքը որ թեթև կ'ընթանայ, այդ բերանը որ զարմանալիս կը դրուցէ՝ շնչով է որ կը շարժի և օդով կ'ողեւորի . միով բանիւ օդն է այն տարրը որ յիս և յանդամս իմ՝ ուժ ու կենդանութիւն կը բաշխէ . և զուրկ իրմէն՝ ամենայն ինչ յիս մեռեալ է : Պէտք է որ շնչեմ, պէտք է որ ներսի դիս օգձգեմ, ապա թէ ոչ ոչ ևս էս : Ահա ուրեմն ինչպիսի է այն տարբեր օգտակարութիւնը . տարր՝ որ հազիւ թէ կ'անդրադառնամ թէ Գոյ է . և սակայն գոյութեանս պահպանութիւնը իրմէն կախումն ունի : Արդ կապրիմ ես :

Այո և ոչ, կ'ապրիմ և չեմ ապրիր, կը մեռնիմ և կը կենդանանամ :

Արդարև ամէն վայրկեան մի և նոյն ատեն թէ կը մեռնիմ և թէ կը կենդանանամ : Ապականութեան տարրը միշտ յիս կը կրեմ . այլ անվրէպ անոր ետեէն իբրև բժիշկ կը յաջորդէ կենսատու տարրը, ցորչափ կեանքը զինքը կը մղէ, որ իմ մեռելութիւնս կրկին վերանորոգէ : Այդ կենսատու տարրը՝ է այն արիւնը որ զիս կը սնուցանէ . այլ անանկ սնուցիչ՝ որ անհրաժեշտ օդուն կենսատու կնիքը իր վրան կը կրէ . և առանց որոյ մեռեալ է :

Բնախօսք իրաւամբ զուրցեր են որ մարմիննիս ուրիշ բան չէ բայց եթէ հոսոյ միս, որով արիւնը կ'ուզէին ակն-

արկել, ուսկից շինուած են մեր մարմնոյն այլևայլ մասերը : Արդ այս հոսող միսը կամ արիւնը յաջորդաբար կեանքէ 'ի մահ կ'անցնի և 'ի մահուանէ 'ի կեանս : Երբ օդուն կենսատու տարբերով լցուած մարմնոյն գործարանները կը սկսի շրջիլ, ուժ ու կեանք կը բաշխէ անոնց . բայց ինքը անմիջապէս կը մեռնի, իրեն կենսատու զօրութիւնը կորսնցնելով, և անկէ ետքը ինչ բանի շահաւոր է եթէ ոչ մեռցնելու : Բայց մեռցնել չկրնար՝ ցորչափ կենսական շարժումը մը զինքը կը մղէ : Եւ այդ շարժման վախճանն ինչ է :

ԺԲ

Պիտեմք արդ որ արեան շրջանը կըրկին է, մեծ ու փոքր . մեծ՝ վասն զի ընդհանուր մարմնոյն չորս կողմը կը պտտտի, և փոքր՝ վասն զի մասնաւոր գործարանի մը մէջ բռնադատեալ է, և էականագոյն վախճանի մը համար ման գալու . և այդ գործարանը՝ թոքն է :

Մէկ կամայ ակամայ գրգիռ մը, որչափ ալ կամքէս կախումն ունենայ, զիս կը բռնադատէ անընդհատ կուրծքս բարձրացնելով ու ցածցնելով՝ շարժել . այդ՝ բռնութիւն մ' է որուն հարկ է զի ջանիմ եթէ զիս վշտացնել չեմ ուզեր :

Այդ շարժումը պատճառողը կուրծքն է, որ իրեն շարժական կողերուն խաղովը՝ երբ կ'ընդարձակի՝ մթնոլորտին օղը իրեն բնական ծանրութեամբ բերնին ու ունգանց մէջէն՝ իրեն մէջը կը լեցուի . իսկ երբ կ'ամփոփի, օղը կը ճնշէ որ գրաւած ընդունարանէն ելլէ :

Կուրծքին ներսի դին՝ խողովակի մը միջոցաւ՝ վերէն վար երկու քսակ կախուած կայ . այս քսակները իրենց ներսի դին բազմաթիւ մանր խորշեր կը պարունակեն, որոնք օղը իրենց մէջը կ'ընդունին . իրենց կողերուն վրայ ալ անհամար արեան անօթներ կու գան կը բաշխուին, օդուն կենսատու ազդեցութիւնը փնտռելով : Այս քսակներն են ահա որ քոք կ'ըսուին :

ԺԳ

Արիւնն , ըսինք , մարմնոյն գործարանները սնուցանելէն ետքը՝ կը մեռնի . մեռնելէն ետքը ո՞ր կենաց օգտակար կ'ըլլայ բայց եթէ մահուան : Իրեն մէջը երկու էական և անհաշտ սկզբունք ունի որ փոխն 'ի փոխ իրարու հետ կը կուռին և իրարու ձեռքէ թագաւորութիւնը կը յափշտակեն զիրար հալածելով : Այդ մահացու թշնամիներն երկու կազ են որ աճխային և քրուաճիւն կ'ըսուին . ածխայինը՝ մահը ձեռքը՝ կենաց սահմանները սպառնալիքով կը պտըտի . բայց անոր ետեւէն կը հասնի վրէժխնդիր կենաց պաշտօնեայն՝ թթուածինը , որ հետզհետէ անխոնջ իր թշնամին հալածելով կեանք կը բաշխէ , ուր որ մահուան հետքը կը նշմարէ :

Ուրեմն մահ ու կեանք 'ի մեզ հետ զհետէ զիրար կը յաջորդեն առանց մեզի զգացնելու . բայց երբ խուզարկու աչքով մը անոնց ծագումը փնտռենք , ինչպէս կրնանք չզարհուրիլ : Երբ կենաց սկզբան ծնունդը խնդրեմ , իզնէ դուրս կը գտնեմ , յայն նուրբ մարմինն որ օդ կը կոչեմ , և ամէն ատեն ամէն տեղ հետս կը պտըտի , այլ տեղը միշտ ինծմէն դուրս է : Իսկ մահուան սկզբը՝ ո՞նչը . այն յիս պէտք է փնտռեմ , իմին ներսի դիս , ուր նորանոր սպառնալիքով անդադար կը ծնանի : Կրնամ արդեօք անզգայ ըլլալ , երբ մտածեմ որ մահը ես իսկ անզգալարար յիս կը սնուցանեմ . բայց գաղտնի բարեկամ մը շարունակ հետս կը պտըտի մահը 'ի կեանս փոխելու :

Անդադար մարմնոյս ամէն մասին մէջ ածխային կազը կը ձևանայ , և մեծաւ մասամբ այն արեան մէջ կը լեցուի որ երասկայիւն ըսինք , և այդ կապին պատճառաւ՝ կենաց ոչ միայն անօգուտ այլ և մահարեք է : Հարկ է ուրեմն որ այդ կազը մէջտեղէն վերնայ ու տեղը անանկ կազ մը գայ որ կարենայ կեանք շնորհել : Այդ կենսատու կազը՝ արիւնը օդուն մէջէն կը գտնէ ու կը քաշէ ,

և այդ վախճանի համար մասնաւոր շրջանով մը թորոց մէջէն կու գայ կ'անցնի , ուր օդը իրեն բնական ծանրութեամբը և կողերուն խաղովը հրաւրուելով , բոլոր այն միջոցները կը գրաւէ , ուր որ պարտապ կը գտնէ : Եւ ըսինք որ թորք քսակ մ' է որուն գոյացութիւնը անհամար ծակախիւքներ կը բովանդակէ , և այս ծակախիւքներուն կողերուն վրայ արեան անօթոց փնջեր կու գան ու բազմաթիւ նուրբ նուրբ ճիւղեր կը բաշխուին . ասկէ յայտնի է որ ինչպէս զիւրաւ արիւնը կրնայ գալ և օդուն հետ շփուիլ որ անոր բովանդակած կենսատու քրուաճիւն կազը առնու , անոր տեղը փոխանակելով ածխային կազը :

Վասն զի արիւնը յատկութիւն մը ունի որ երբ կազով մը լեցուած է , ու կու գայ ուրիշ կազի մը հետ կը շփուի և անկէ մաս մը իրեն մէջը կը լուծէ կ'առնու , միշտ նաև անոր փոխարէն իրեն բովանդակած կազերէն մաս մը այն մարմնոյն կ'անցնէ , ուսկից կազն առաւ :

Ուստի համառօտիւ եղածն այս է . արիւնը բոլոր մարմինը քալելէն ետքը սեցած ու կենսատու յատկութիւնը կորսնցուցած , մեծ շրջանէն փոքր շրջանը կ'անցնի թորոց մէջ՝ լցեալ ածխային կազով : Հոն օդուն հանդիպելով և գրեթէ անմիջաբար անոր հետ շփուելով , անոր թթուածնէն կը լուծէ կ'առնու , տեղը փոխանակելով իրեն ածխային կազէն , ըստ օրինաց որ ըսինք :

Այս օրէնքով է ահա որ յիս մահն ու կեանքն անդադար իրարու կը յաջորդեն : Եւ ինչպէս յիս՝ այսպէս ալ յամենայն կենդանիս . վասն զի կենաց օրէնքը մի եւ նոյն է . մի և նոյն կենսատու տարրը անհրաժեշտ հարկաւոր է ամենայն շնչաւորի , բայց միայն պարագաները կամ միջոցք կը տարբերին , որով գործողութիւնը կը կատարուի : Էակ մը՝ ինչ ալ ըլլայ իրեն շրջասփիւռը , հարկ է որ նոյն շրջասփիւռին մէջ շնչէ ու թթուածինով կենդանանայ : Ջրաբնակը այս օրէնքէն չխտտորի . իրեն կերպ կերպ շնչողական գործարան

ները՝ օղբ փնտռելու համար տրուած են իրեն . պէտք է որ անոնցմով շարժէ ջուրը , ու մէջը արգելեալ օղբ ժողովէ , ու քաղէ անոր մէջէն թթուածինը որ կարենայ իրեն մեռած սկզբունքները կրկին կենսագործել : Ապա ուրեմն կենաց պայմանը նոյն է , բայց միջոցները տարբեր :

Ըստ որում շնչաւոր էակ ուրեմն միջատին կենաց պայմանն ալ նոյն է . բայց քննենք մէջ մը միջոցները :

ԺԴ

Սիրտ մը չունի , ըսինք , որ արիւնը իրեն խորշերուն մէջ ընդունի , ճնշէ , շարժէ , քաղցընէ մասնաւոր ճամբաներուն մէջէն՝ ընդհանուր մարմնոյն մէջ : Բայց կայ , ըսինք , գործարան մը որ սրբտի նման պաշտօն մը կը կատարէ . յարատե շարժմամբ մը կ'ոգևորէ սննդարար հիւթը . կը շարժէ , կը մղէ . դէպ 'ի ուր :

Հոն ուր օդն է , ուր կեանքը . և կեանքը՝ թթուածինն է որ օղբ յինքն կը բովանդակէ : Բայց ուր է արդեօք այն գործարանը որ առատաբար օղբ յինքն հրաւիրէ . ուր այն թղբը որ իրեն սպնգային հիւսուածքովը օղբ անանկ առատութեամբ իր մէջը ամփոփէ՝ մինչև բոլոր այն բազմաթիւ անօթներուն ծարաւը , որ իր մէջը կը սողան , յագեցնէ :

Չկայ և ոչ հետքը անգամ . բերնին մէջէն չեսնշմարեր այն կրկին խողովակները որ օղոյ ու սննդեան անցքի ծառայեն . կայ այն խողովակ մը , այլ մէկ մը միայն , և այն ստամոքս կը հանէ միայն . իսկ շնչոյ խողովակը . ուրիշ տեղ փնտռելու է . և այն չէ մէկ մը միայն , այլ շատ : Տեսնենք ուրեմն , խնդրենք ո՞րն է այն ճամբան ուսկից ամենանուրբ տարրը անոնց մարմնոյն մէջ կը թափանցէ :

Երբ ճանճի մը կամ թիթեռնիկի մը գլուխը կտրենք՝ դեռ ևս կենդանին կ'ապրի ու կը շարժի . իրեն ջղային դրութիւնը մասամբ մը փնտաւեր է , ու

շնչառութիւնը չէ ընդհատած . ուրեմն գլխուն վրայ փնտռելու չենք շնչառութեան կայանը : Իջնանք գլխէն լանջն ու փորը . օծենք զայն ջնարակով մը կամ եղով , անանկ որ ծակտիքները կարենան գոցուիլ . այնուհետև կենդանին երկայն ապրիլ չկրնար , շնչասպառ կը մեռնի : Ուրեմն հոս փնտռելու ենք պատճառը . խնդրենք ի՞նչ է որ անշնչացուց :

Աղէկ մանրացուցի մը վառարանին շառաւիղն որ խնդրենք , միջատին որովայնի կողմի օղբուն ծայրերը՝ զոյգ զոյգ կը տրած և նշաններ կամ ծակեր կը տեսնանք , որ կոծակի մը նմանութիւնը կը բերեն , և երբեմն խիիկ մը կ'ունենան՝ որ դրան մը փեղկին նման կը բացուի ու կը գոցուի : Ի՞նչ է արդեօք այս ծակիկները ջնարակով օծուին ու գոցուին , միջատը կենդանութիւնը կը կորսնցնէ . ուրեմն իրենց պաշտօնը ամենաէական է , որովհետև էակին կեանքը ասոնցմէ կախումն ունի :

Քնախօսից ականջ տալով՝ ասոնք շնչոյ ընդունարաններն են , ու սպիք (Stigmates) կ'ըսուին . օդն իրենք կ'ընդունին , բայց ոչ թէ արիւնը իրենց կը դիմէ կու գայ անոր կենսատու ազդեցութիւնն ընդունելու , այլ հարկ է որ իրենք առաջնորդեն օդուն ու ճամբայ հորդեն դէպ 'ի արիւնը : Եթէ քրննութիւննիս այս ծակիկներուն վրայ ընենք , կը տեսնենք որ իւրաքանչիւրը խողովակով մը կը շարունակուի որ օղով լեցուն է : Մարմնոյն երկու կողմն ալ , պոչէն ինչուան գլուխ , խողովակ մը ձգուած է , լարի մը նման , որ ծակիկներուն խողովակները կ'ընդունի , ու իւրաքանչիւր կողմը , քանի որ մարմնոյն մէջ կը քալէ , մանր ու մանրագոյննուրբ ճիւղեր կը բաժնուի , որոնք գործարանաց գոյացութեանը մէջ հազար ու մէկ ճամբով կը քալեն , օղբ մէջերնին կրելով : Այս խողովակները կ'ըսուին Խրչչակք (Trachées) :

Ահաւասիկ ուրեմն հակառակ երևոյթ մը : Ի մեզ տեսանք որ արիւնը կենաց պէտք ունէր , և այդ կեանքը զտնելու

համար՝ դէպ 'ի թորերը կը դիմէր, բայց միշտ մասնաւոր անօթոց մէջէն անցնելով: Հոս ընդհակառակն, արիւնը մասնաւոր անօթ չգտնելով որ մէջ ամփոփուի, մարմնոյն գործարանաց մէջ տեղուանքը ինչ միջոց կը գտնէ՝ կը գրաւէ կը լեցնէ: Հոն՝ թէպէտ և լծացեալ չկենար, այլ չկրնար օդը երթալ փնտուել, թէպէտ և անոր մեծապէս կը կարօտի. հարկ է որ օդը իրեն ոտքը գայ ու զինքը կենդանացնէ. ահաւասիկ ուրեմն բնութիւնը ինչպիսի ճարտար կերպով այս էական գործողութեան խնամք տարած է. օդը լանջաց խաղովը սպեաց մէջէն խոչակները կը հրաւիրուի, բոլոր մարմինը կը քալէ, ու սննդարար հեղանիւթին ուր կը հանդիպի՝ կեանք կը շնորհէ:

Այս է ահա այն միջոցը՝ որով միջատք կը շնչեն: Մինչդեռ 'ի մեզ օդը մասնաւոր քսակի մը մէջ ձգուելով անոր բոլոր պարապ ծակտիքներուն մէջ կը լեցուի, և արիւնը մասնաւոր անօթոց մէջէն քալելով անոր կենսատու ազդեցութիւնը փնտուելու կու գայ. հոս ընդհակառակն օդը մասնաւոր խողովակներուն մէջէն կը քալէ արեան ընդառաջ երթալով որ մարմնոյն պարապ միջոցներուն մէջ ցրուած է:

Դիտելու է խոչակներուն կազմութիւնն ալ. ամենանուրբ են յիրաւի, այլ ոչ պարզ. իրեք հատ մաշկերէ կը ձևանան, որոնց մէջ տեղինը աճառուտ է և որորտաձև պլլուած: Երբեմն բոլոր մարմինը այսպիսի պարզութեամբ մը կը քալեն, բայց այլ երբեմն ալ ուռոյցներ ալ կ'ունենան պզտի փամփոշտիկներունման որ օդոյ ընդունարանի տեղ կը ծառայեն:

Չարմանալի են այս շնչին էակները. իրենց պզտիկութեանը համեմատ խիստ գործունեայ շնչառութիւն մը ունին, անանկ որ խիստ շատ օդ կը սպառեն, ու երբ թթուածինէ զրկուին՝ շուտով կ'անշնչանան. թէպէտ և ասանկ անշնչութեան մը մէջ երկայն ատեն կըր-

նան ողջ մնալ, ու պարագային յաջող երթալովը նորէն կեանք գալ: Շնչառութեան գործունէութիւնը՝ շարժմանց արագութեան կամ աշխուժութեան համեմատ է. այսպէս ալ այս կենդանիք, որովհետև ընդհանրապէս երազաշարժ և աշխոյժ են, անոր համար ալ աւելի գործունեայ է իրենց շնչառութիւնը:

Շնչառութեան հետեանք մ'ալ ջերմութեան արտադրութիւնն է. ամենայն կենդանոյ յատուկ է որոշեալ աստիճանի ջերմութիւն մը արտադրելը. այսպէս ալ և միջատաց յատուկ է այդ երևոյթը, բայց շատիննկատմամբ գրեթէ անզգալի է. այլ ոչ նոյնպէս մեղուներուն համար, որոնք այն աստիճանի ջերմութիւն կ'արտադրեն, որ զգալի կերպով կ'աճեցնեն իրենց փեթակին բարեխառնութեան աստիճանը: Նոյնը զուրցելու է նաև մրջիւններուն համար:

Իսկ այն լուսեղէն երևութիւն ինչ ըսենք՝ որ միջատաց ոմանց յատուկ է: Գիշերային խաղաղութեան ու մթութեան մէջէն՝ յանկարծ իբր աստանդական աստղ մը կը տեսնես որ ասդիս անդին կը մոլի: Կայծուղիկ մ'է կ'ըսես, այն կենդանին որ անաշխատ և անտուժելի՝ այդպիսի լուսաւոր երևոյթ մը կը գոյացնէ: Բայց մենք ինչ գործողութեան հետեանք կոչենք. արդեօք կըրնանք շնչառութեան հետեանք մը սեպել. կրնանք ըսել որ ներքին ջերմութեան երևոյթ մ'է, թէ ելեքտրական հոսանքի մը արդասիք:

Դեռ ևս անկարելի է մեր չափաւոր գիտութեանը այդ խնդիրը լուծելու. բայց և այնպէս մերձաւորապէս կամ հեռաւորապէս ամենայն գործողութիւն իրարու հետ կը կապակցի. և այսպէս այս երևոյթս ալ, թէպէտ հեռաւոր, այլ միշտ կապ մը պէտք է ունենայ շնչառութեան հետ: Կ'ուզէի այս այդ ըսածս ուղիղ ըլլար, այն ատեն ջինջ կ'երևնար բնութեան խնամքը. այն էական գործողութիւնը որմէն մեծապէս կախումն ունի էակի մը կեանքը, մեր անգթութիւնը բունի եղձանելով

մշտնջենաւոր խաւար կ'իջեցնէ էակին աչացը վրայ, մինչդեռ ինքը նոյնը իրեն գործի կառնու իրեն դիտմանցը հասնելու համար, ու գիշերային մթութեաւ նը մէջէն լոյս մը առաջնորդ կը ծագէ :

Հետեւեալն ուրիշ սեգամ :

Եգիպտացոց գրականութիւնն, աւուրեալն ու մեծագործութիւնը :

Նեղոսի ձախ կողմը, կուրնակէն քիչ հեռու էր Հռամէսիտնը, զոր գիտնոց շատերը շփոթեցին Ռիմանտիասի հրուշակաւոր գերեզմանին հետ, զոր կը նկարագրէ Գիոգոր Սիկիլիացին, բայց անհիմն է ըսածը : Հռամէսիտն շատ մը սրահներէ և դահլիճներէ ձևացած էր որ շուրջանակի լի էին սիւներով, որոնք մեհենական գրերով մեծին Հռամէսի քաջութիւնները կը պատմէին : Կուսնիտ քարէ սկայագործ 17 մեղր արձան մը կը ներկայացնէր զՀռամէս իրեն աթոռին վրայ նստած . ինչուան հիմա գտնուած արձաններուն մէջ ասոր կտրուակըր ամենէն մեծն են . միայն ոտքը գրեթէ չորս մեղր երկայնութիւն ունի :

Հռամէսիտնի մօտերն է աւերակներով լեցուն տեղ մ'ալ, որոնց մէջ երկու վիթխարի արձաններ կան, որոնցմէ մէկը Մեմնոնի՝ այսինքն Ամենովիտի Գի հուշակաւոր արձանն է . 18 մեղր բարձրութեամբ նստած կը ներկայացնէր ըզֆարաւոնը, ձեռքերը սրունքներուն վրայ երկնցուցած, հանգչելու վիճակի մէջ : Այս արձանն էր որ արչալուսոյն ծագելուն ատեն անոյշ ձայներ կը հանէր, ինչպէս որ կ'ըսեն հին պատմագիրք : Հիմա աս երևութիս պատճառը եգիպտական ընկերութեան ըրած դիտողութիւններէն յայտնի եղաւ և ամենևին տարակոյս չվերցնէր : Ըստ Պ. Ռոզիէրի, գիշերուան խոնաւութենէն ետև արևուն ճառագայթները արձանին վրայ զարնելով խիստ և քիչ մը առաձգական

քարին վրայ յանկարծական թրթրումունք և ճօճմունք մը կը պատճառէին, ուստի մասնաւոր ձայն մը կը հանէր, որ արձանին հանած ձայնն էր : Այս բանս Ներոնի ժամանակ յայտնի եղաւ . երբ արձանը երկրաշարժէ ճաթեցաւ և Սեպտիմոս Սեւերոս նորոգել տուաւ ալ ձայն չէր հաներ . վասն զի ինչպէս կ'ըսէ Պ. Լըզրօն՝ կայսրը ձայնարգել մը գնել տուաւ մէջը . արձանը ճաթած վիճակին մէջ ձայն կը հանէր, իսկ նորոգուած ու միացեալ վիճակին մէջ ձայն չէր հաներ :

Մէտինէ-Ապուի մէջ են մեծ պալատի մը աւերակները, զոր շինած է Հրուամէս Մէյամուն, Մեծն Սետոստր, աւսիկայ՝ որուն քաջագործութիւնները գրուած են կանգնել տուած շէնքերուն վրայ . ասկէ աւելի բնաւ ուրիշ տեղ մը, նոյն իսկ Գառնաքայ մէջ ալ, չկայ այսպէս յայտնի հաւաստիք մը եգիպտացոց թագաւորաց մեծագործութեանը . հոս պատմութեան համար լոյս առնելու շատ բան կայ :

Թեբայիդ՝ բովանդակ այս աւերակներով տխուր մեծութեան երևոյթ մ'ունի : « Եգիպտացիք, կ'ըսէ անգղիացի ճանապարհորդ մը, զմարդիկ 100 ոտք բարձրութեամբ կ'ենթադրէին . . : կը զգուշանամ բան մը գրելու, վասն զի ըրած բացատրութիւններս և ոչ հազարերորդ մասը կրնան ըլլալ ինչ որ պէտք է ըսել այսպիսի նիւթոյ մը վրայ խօսելու ատեն . և թէպէտ թեթև ստուերագիր մ'ալ ընելու ջանամ, սաստիկ երևակայտ կամ ինչուան խենդ կրնամ կարծուիլ » :

Եգիպտոսի ուրիշ քաղաքներուն մէջ ալ երևելի շէնքեր անպակաս էին, մասնաւորապէս Մեմիիսի, Հելիուպոլիսի և Սայիսի մէջ :

Սովորաբար կոթողները՝ որոնց ձևը գրեթէ բուրգերուն ձևին կը նմանի, երկու երկու տաճարներու զրանց առջև կը կանգնուէին, զիսաւոր զրան մուտքէն քիչ հեռու : Ասոնք ամէնքն ալ միակտուր կարմիր կուսնիտ քարէ են, և քառակուսի հատուածակողմ մը կը ձևացնեն որ